

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ՑՊԱՀՐՈՒԹԵԱՆ

(Եաբ, և Վերջ տես յէջ 123)

ՏՊԱՐԱՆՔ Ի ԶՄԻՒՌՆԻԱ

**Q**ՄԻՒՌՆԻՕՑ մէջ Մարկոս անունով բանաօրն, մասնաւոր տպարան մը բացեր էր 1759ին, Նալեան Յակոբայ պատրիարքութեան ժամանակի : Խոր առաջին տպագրութիւննեղու՝ Ժամանակակիրութեան մը, յաջորդ 1761 և 1782 տարիներու մէջ ալ Խորհրդատեսոր և Եղիշէկ զրոց առաջին տպագրութիւնը : Ումանք կը համարին թէ Մաշտոց մ'ալ տպած ըլլայ, սակայն մենք տեսած չենք :

Էջմիածնի տպարանին և Սիմէոն կաթուղիսին վիրայ խօսելու տաեն, Մարկոսի վրայ խօսեցանք, թէ ի՞նչպէս կաթուղիսին կանչեց զինքը, և հոն հասատաել տուած տպարանը կ'ուզէր յանձնել իրեն, և ամէն բարյական և նիւթական օգնութիւն կը խոստանար, պահանջելով միայն որ շինել տուած և յատուկ հայերէն տառերը հետը բերէ : Մարկոսի սկզբան ինչնիքինց հաճ և հաւան ցըցուց կաթողիկոսին առաջարկութեան, բայց ոչ զինքն և ոչ ալ տառերը փոխարքուած կը գտնենք էջմիածնին : Ուստի կը մակարերնեց, ինչպէս տառջ ալ ըսինց, թէ դժուարին եղած ըլլայ՝ կամ զինովին անհնարին այդ տեղափոխութիւնն, թէ հոն եղող ազգայնոց նկատմամբ և թէ շահագործութեան կարիքարգյն պատճառաւ :

Ջմիւնիսի թէպէտ չունէր այն ժամանակ այժմեան օւսումնական զիրքը և հարատութիւնը, բայց ասկական Տաճկաստանի գրեթէ առաջին բաղաբը սեպուած էր միշտ իւր վճառականութեան պատճառաւ :

Դարսու երկրորդ բառորդին ազգայինքն նոր կերպարանը մը կ'առնոն ի Ջմիւնիս, և եւրոպական զինաւոր բաղաբաց մէջ ար-

գէն վաճառականութեամբ հաստատած Ապրոյեանք, Եւսումբեանք, Աբնեանք և այլք շահակից և օգնական գտնելով նաև բաղաբացեաց շատերը, իրենց մտազրութիւնը կը դարձնեն նաև բաղաբին մէջ զտնուող աղայնոց ուսումնական յառաջադիմութեան և Մեծամայս նպաստաւոր կ'ըլլայ իրենց նաև Պօլս Պէջ Եւսումբեան, Եղիպատով տուաջին պաշտօնեացն, իր բարձր դիբովո, ազգասիրութեամբ : Եւ մինչդեռ թագիմատի պատճառաւ արեւելքի կառավարութիւնը նոր կերպարանց մը կ'առնու, կ. Պոլսոյ և Ջմիւնիս ազգայինք ալ, սկսան կերպով մը մրցանաց մէջ մտնել ազգային կը թութեան գործոյն : Հոն հաստատուեցան նաև Վիշնայի Միխիթարեանք իրենց ցորեկթիկ և զիւերօթիկ զրբոցներով, և ամերիկան Անգղիացի ընկերութիւնն, ի Մալթայէ հոն փփարկելով իրենց տպարանը, ուր հայկական տառերով՝ բայց տաճիկ լեզուով այլ և այլ տետրակիներ հրատարակած են :

Ջմիւնիսի մէջ հայք իրենց օրագիրն, զրբոցները և տպարանները պկած էին ունենալ, և «Սիւնեաց» կոչուած ընկերութիւն մը՝ որոյ անդամակիցք կրթական հաստատութեանց վրայ կը հսկէին : Անուանի էր հոն Մերսուպեան վարժարանը, ունենալով առանձին տպարան մը ևս, ուր այլ և այլ զրբեր կը տպագրուէին : Արշալոյս արարատան կոչուած լրագիրն այլ, միակ իւր տեսակին մէջ, շարթէ շարաթ վաճառականութեան ու առաւուրի տեղեկութիւններ և բարեր կու տար : Ամերիկացիք ալ ոչ միայն իրենց զրբոցները, այլ նաև հայերէն տպարան ունէին, ուր բաց ի իրենց կարծեաց համայնք զրբերէ, կը տպագրէին նաև Շունմարան պիտակի գիտեկեաց տետրակները :

Վրայ հասաւ 1846ին մեծ հրդեհն, Քըպրոց, տպարան, հրանգանոց և ամենայն ինչ լափեց տարաւ, և իւր բարգաւաճանքը սիրող և անոր համար աշխատաղ զմիւնիս ցին աղքատութեան և զրեթէ յուսանատութեան վիճակի մէջ ձգեց :

Բարերազգաբար երկար տաեն շմացին, այլ չորս կողմն եղող մողովրդոց և ազգաց հետեւելով, և մասնաւորապէս թռնոց և լու-

տինաց , սկսան հրդեհի վնասուց առաջն առնուլ : Նախ երեցաւ Այշալոյս լրադիրն , կատարելապէս հրդեհէ մը փախած թերթ , որ իր ընթերցողաց ներգամատութիւնը խրնդրելով , կը սկսէր դարձեալ զործել , և մինչեւ խմբազրին ծերութիւնը և մահը շարունակեց , այն ատեն միայն զործելէ դադրելով , երբոր՝ անկարոր ծերութենէն բռնազատուելով՝ որիշյ յանձնեց լրազրին շարունակութիւնը : Նոյն ատեն երեցաւ նաև Մետորա կոչուած ուսումնական թերթը , վեց ամիս անզամ' մը , խմբազրութեամբ Մսերեանցի և առանձին սպարանի մէջ , թերթին վրայ ըսելիք մը յունինք , որովհեաւ կարող անձերէ կը շարադրուէր , և անոնց ուզեց արդարացնել սակատամեայ երևմամբն և ապա խպառ դադրելով :

Աւելի աեւական եղաւ Տէտէեան եղարց սպարանական զործունէութիւնը : Զմիւնիոյ ծովային դիրքէն և օրբատորէ վաճառականական յառաջադիմութենէն օգտուելով , մասնաւոր սպարան բացին , և նախ Արքի արարատեամբ հիմելով , սկսան ապա այլ և այլ վիպանանական գրքերու տպագրութեամբ զբաղիլ , մասնաւորաբար գաղիական ինքուէ թարգմանութեանց զրադելով և զրադեցնելով , գիտելով թէ այն համարտած է ազգին հանոյ : Տարակյա շկայ , ըստ մեր կարծեաց , թէ անոնց մէջ լաւ ընտրութիւնը մը աւելի օգտակար կրնար ըլլալ ժողովրեան և տեւական . 4880էն յետոյ անոնց յիշատակը շնոր գաներ :

Այժմ' ի Զմիւնիս անուն և համբաւ ունի Մ- Մամուրեան Արևելեան մամուզ լրագրովն , զոր քսան և եօֆն տարիէ ի վեր կը խմբազրէ , զանազան օգտակար զրկերէ և զասազրեանցմէ զատ . ինքզինքն բոլորովին զրականութեան տուած , ըշ դադրիր պարծանք մը ըլլալէն Զմիւնիոյ , նման իր նախնեաց և ժամանակացաց , Միրզայեանի , Փափազեան Անդրէի , Աղարեգեանցի և նմանեաց :

~~~~~

ՏՊԱՐԱՆՔ Ի Կ. ԳՈԼԻՍ

Ե . Պալոյ անցեալ դարուն մէջ երեցած ու քիչ շատ սպազրական զործունէութիւն ցուցած տպարանները նախկին հատուածով մը ուղեցինք յիշատակել . այս զիսյոյ նպաստակն է վերջին դարուն մէջ հաստատուած ներուն վրայ խօսիլ համառոտիւ : Գրուածքիս վերջը դրուած ցուցակը աշքէ անցնողը յայտնապէս պիտի տեսնէ , որ մինչեւ զարուս սկիզբները և անէ այլ վերջը կը զործեն Կատուածատոր և իւր որդիքն , Մաաթէոս , Արքահամ և այլք , իրենց նպատակ ունենաւ լով' կէս մը ազգին կարօտութիւնը և պէտքը , քիչ մ'ալ՝ իրենց շահը : Աստուածատորյ և իւր որդոց վերջին հրասարակութիւնը եղած են՝ գէմ ըստ մեր ունեցած անդեկութեան , և Տօթըն Նարեկ զիրքը , Էլմիւհածնի ներրող մը և Շնորհաւոյ Հրեշտակաց ներրողն , և այլն : Անունեաւ կարծես թէ այդ սպարէզն կը թողուն վեհետակոյ և վիեննայի Միիմիարեան միաբանութեանց , որ իրենց միջոցաց համեմատ կը ջանան այս կողմանէ այ ծառայել ազգին :

\* \*

Միիմիակի մէջ հաստատեց իւր սպարանն Արումեան Պօղոս , նախ իւր անուամբ , ապա որդոց հետ միաբան , ուր հրասարակումցան մատենեներ , ինչպէ շարականներ թէ ձայնքաղ և թէ առենեն , ժամանիք ատենի և թէ Ծնածայոյք , և այլն : իրենց հրասարակութիւնը են բաց յայլոց թովմայի Արքունացոյ պատուրեան զիրքն , թանգարանին ծախքովն , Հանդիսարան և Բարի քրիստոնեայ Մատթէոս Պատրիարքի , Փեշտիմանեանի , Լուսաշահին , և այլն : Արապեան տպարանէն եամբ երեցաւ Յովհաննէս Միւնէնտիսեանինը , որ արուեստը զարգացնելու մէջ յարեւելը առաջին կըրնայ ըստիլ , ոչ միայն հայերէն , այլ նաև արևելեան և մասնաւորապէս արաբական և տաճէկ տառեր ձուլել տալով :

Իւր ապարանը բացուած կը գտնենք 1846ի միջոցներն . ինքն Միհենտիսիստան Յոշիանիս տէրութեան փողերանցին մէջ իւր զործը և պայտօնն ունէր, և ի բնէ ճարտար ըլլապոլ, երբոր առանձինն փորագրութեան զործարան բանալու ետէ եղաւ, հայկական տապից ձեւերուն նորոգութիւն տալու ձեռք զարկաւ . յատկապէս նոր և եւրոպական ձեռլ մանր տառեր փորեց, և անոնցմոլի իւր տպարանին յայտարարութիւնն և Ֆրանքին ամերիկացի փիլիսոփային Հարստորեան ձամբայ զրդյլը իրը նմոց մը հրատարակեց, և վենետիկոյ ու Վիեննայի հայ տառի նմանողութիւնն ու սրբագրութիւնն ընել ուղեց :

Օսմանեան պետութեակն ու ազգային պատրիարքարանէն օգնութիւն գտնելով, վերը-նոյն զործոյն և քերանը սեպատօղ Հայաստանի լրացիրն կամ շաբաթամեթերթը հօն սկսաւ տպագրուիլ թ . Տէրոյեանցի և Մ . Աղաթո-նի տեղուալթեամբ . Ասոնցմէ զատ ուրիշ զրբեր ալ սկսաւ տպագրել, որով անունն և ճարտարութիւնն աւելի հոչակտեցան յազգին :

Արուեստին մէջ աւելի առաջ երթայու համար իւր Մարտիրոս որիին Պարիս դրեց՝ հմտանալու և գալ կ . Պոլսոյ մէջ զործելու համար : Քարաշէն տպարան մ'ալ շինել տուա ի Զալթմիա Լուսաւորչի եկեղեց-ոյ մօտ, ուր սկսաւ զործել թէ իր կենցա-նութեան և թէ մահուանէն եազը արժանաւոր յաջորդաց ձեռքով : Պետութեան միճակն ալ, քաղաքին յառաջադիմութիւնն և ազգային դպրոցաց յաճախութիւնն մեծապէս նպաս-տած էին իրեն և զործոյն :

\* \*

Բայց ինչ որ բազմաթիւ և բարքաւան ազ-գաց և ծովովրոց շատ անզամ յառաջազի-մութեան համար առիթ մ'ու, նախանձաւորու-թիւնն, երբեմ ալ վասահար կ'ըլլայ պատիկ և նոր զարգանալ ուզող ժողովրոց :

Մեր ազգին պատմութիւնն մանաւանդ նոր ժամանակաց մէջ՝ կրնայ հաւասարիք սեպուիլ այս խօսքին ծշմարտութեան ։ Զի մինչեռ կը

կարծուի թէ Միհենտիսիստանը գօրաւոր պատ-րիարքարանի և ազգի պաշտպանութեամբ, բարյականին հետ կրնան նիւթական մեծ շահեր ալ ընել, կ . Պոլսոյ մէջ ուրիշ Հայ-կական տպարան մ'այլ կը բացուի, ուր Նոյեան աղաւնոյ թերթերը կը սկսին հրա-տարակուիլ և ուրիշ զրբեր : Պարիսու մէջ ալ Գաղիացոց անունով հայկական երկու տպա-րան կը հաստատուի մին, շահանագարեան կա-րապես վարզապետի ձեռքով, ուր կը տպա-գուին թանգարան (Galerie) կամ Հայոց պատմագրաց հաւաքումն մի, և մինս Միհե-թարեանց Մուրաստեան վարդարանի նոյն ատենուան տեսչութենէն, ուր Միապու եպիս-կոպոսին Յաղագս միութեան եկեղեցոյ, հո-վականին հայ թարգմանութիւնը կը հրատա-րակուի : Միհենտիրաբանց ձեռքով հօն կը հրատարակուի նաև Ցատեան Ալլասի մեծ և փորբ տախակներն, Գայֆայեան գեղա-դրացիւնը, Մասեսա սղատանի, և արևելեան պատերազմին պատճառաւ զինուորաց գործա-ծովթեան համար այլ և այլ խօսակցութեան զրբեր, զաղիերէն և տաճկերէն՝ բայց գա-ղական զրով :

\* \*

Այնուհետեւ Արամեան Ճանիկ Նիկոմի-զացին ուզեց նոր նախանձորդ մի երկալ Միհենտիսիստանի և ուրիշ ազգային տպա-րանաց :

Պարիսու մէջ սկսելով զործել, այլ սոստանը շատ սուաւելութիւններ ունէր ոչ լոկ երկ-րորդական, ասկ նաև զինաւոր ազգաց մայ-րաբազարաց վրայ . այն պատճառաւ Արա-մեանի ապագրութիւնց մարուր էին և ճա-շակաւորը . այլ և այլ զրբեր տպագրեց, մա-նաւանդ երբոր կրնելի վարժարանէն և յազ-գայնոց կը մատակարարէին իրեն գրուածը և դրամական օգնութիւն : Հարատարակեց նաև Եղմիկ, Նարեկ, Սաղմոս և վիպասանական զրբեր : Այն ատեն հանդիպեցան նաև Միհ-ենտիսիստան Յովիաննու մահը, և ապա իւր որդոց տպարանական զործէ քաշուիլ, որով զրբերն այլոց ձեռքն անցան :

Արամեան Ճանիկ հարկ համարեց ի Մար-

սիլիա փոխադրել տպարանը , անցուցտ արեւ .  
լից առելի մօտառոր սեպառելուն , կամ հին  
յշաստակներով՝ Ասկան վարդապետին և իրեն  
յաջորդածն , կամ ազգային վաճառականաց հոն  
փոխադրուելուն և հաստառուելուն պատճա-  
ռաւ : Հոն հրատարակած է նաև Միքայելեան  
թուշաբանորեւան մէկ մասոր :

Մարտիկայէն ի Նիկոմիդիա իր հայրեանիքը փոխարգուեցաւ, և անկէ ալ ի է. Պոլիս, ուր նախ Դաստիարակ մանկանցը հրատարակեց և ապա ուրիշ զրբեր։ Մշտուանէն ետքը Պաղտատեան գ. Լիքէնարի անցան իր տառերը և ապարանը, պահելով անտնը և իրեն նման ծաղկեցներով արուեստ։

Հիմայ Արամեանի օրդին տէր ըլլալով  
իւր հօր զործոյն և արուեստին, առանձին  
տպարան բացած է, և Նախկին Արամեանն  
ալ որ Պաղտատեանի ձեռքով կը կառավա-  
րուեր, Մ. Սարբեանի անցած: Գէթ այսէւս  
նշանակուած կը գտնենք նոր հրատարակու-  
թեանց մէջ:

Սիրելի է մեզ կրկին խոստավանել, որ  
թէ Արամեան և թէ յաջորդն ու շարունա-  
կող Գ. Պատաստեան շատ կատարեագոր-  
ծեցին հայ տապարութեան արուեստն ի թուր-  
քիս : Ասոնց հետ յիշատակութեան արժա-  
նաւոր կը սեպուին Ծուրեն Քիւրքնեան և  
Յարութիւն Փափագեան՝ և Նշան Ոերպարեան  
տպարագապետը իրենց մաքոր և ընափր հրա-  
տարակութեամբը, և որինչներ՝ որոնց ամե-  
նաւն յաջողութիւն և յարատեւթիւն մաղ-  
թելով ու փափագելով, կը վերջացնեմբ մեր  
համաօս գրութիւնն, ամենուն ներդամու-  
թիւնն և արբագրութիւնն խնդրեալ :

Այս յիշատակուածներէն զուրս կը ման,  
թէ Երրորպայի և թէ Նոր աշխարհի այլ և այլ  
քաղաքաց մէջ հայագիր հրատարակութիւնք  
և փորձեր :



## ԱՎՏՈՒԱԽԱՇՈՒԽԵԶ ԳՐՈՅ ԸՆՐԴՆ

ԱՐ ՆԱԽՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

(ՀԱՏ ՊՐ. Ս. ՎԵՐԵՐԻ)

(*Сарп. б. 1969, тбн. 152 911*)

**Ա** Յ Յ Գ Հ Ս , ըստ կարծեաց Եղնիայ , կը  
լուէ Մալսես՝ թէ արգեօք հոգին արարած է  
կամ ոչ . իսկ Եսայի և Զաբարիա , որք  
մարդկային հոգւոյ ատեղծուած լինելը պայծառ  
կը զուցցեն , Մալսիխ տուած տեղիկութեան  
մժութիւնը կը լուսաբանեն : Այս ուրեմն  
ուզեր է Հոգին սուրբ , որ սմանց այս ինչ  
քանը պատմեն , իսկ այլք՝ նոցա թողածը<sup>1</sup> :  
Եւ յայտնութեան այս բարգաւաճումն , թէ  
ըստ բնդարձակութեան և թէ ըստ պայծա-  
ռութեան , առաւել ես կը տեսնուի համե-  
մատութեամբ հին կատարանի բնդ նորոյն :  
Եղնիկ իւր ջատազոլական երկասիրութեան  
մէջ կը պատասխանէ այն ինդրոյն ևս , թէ  
ինչո՞ւ Աստուած անմիջապէս յետ անկման  
մարդոց ի մեր՝ չզրկեց զՓրկիչն , այլ յետ  
երկար ժամանակաց : Եւ այս ինսիրը ես կը  
լուծէ ի մէջ բերելով զայն՝ թէ ըստ մարդ-  
կային վիճակի զարգացած է յայտնութիւնն .  
այօմինքն կը պատսսխանէ նա առ կորնթ .  
Ա . զւ . Գ . 2էն և այլաբանօրէն կը բա-  
ցատրէ զայն՝ զոր Յոթիւն Մանականին բա-  
ցայատ կերպով կ'ըսէ , որ նոր կատարանն  
է յուրաքանչիւն :

Յես միանցամ ընդունելու՝ թէ ի ս. Գիրս  
յայտնուով թեան զարգացումն եղերէ և մարդկանց  
ընդունակութեան պիտօյից համեմատ, շատ  
մեծ քան չի պահանջնուուր ընդունելու ևս՝ թէ  
Ասուած իւր նշանառութիւնը յայտնելու<sup>1</sup>  
կերպին մէջ ևս՝ մարդկային վիճակի հանգա-  
մանըր ի նկատի առած է, և յետուի զօրծա-